

ԲԱՑԱՏՐՈՒՄԸ
ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԲԱԼՈՐԱՆ




Պատրաստեց՝ Յ. Ճ.

Գ. ՊՈՂԻՍ

1914

Տպագր. «ԱԶԱՏԱՄԱՐՏ» Ի



1999

5. P.
62

88 81

ԲԱՑԱՏՐՈՒԱԾ
ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ



Պատրիարք Յ. Ա. Թումանյան

Կ. ՊՈԼԻՒ

ՏՐԱԴՐ. «ԱԶԱՏԱՄԱՐՏ»Ի



ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Ընդհանուր պատերազմին առքիւ զինուորական բառերու գործածութիւնը մեծ համեմատութիւններ առած է մասուլին մէջ։ Ամեն օր կը կրկնուին մասնագիտական բառեր՝ յաճախ մինչեւ հիմա անծանօթ մնացած հայ ընթերցողին։ Եւ պէտք է ըստ որ այդ բառերէն եւ բացարութիւններէն մեծ մասը սխալ կերպով կը գործածուին։ Արդ, քէ՛ այդ կարգի բառերը՝ որու չափով վերջնական ձեւի մը մէջ դնելու, եւ քէ՛ անոնց իմասները կարելի եղածին չափ նշդելու նպատակով կը հրատարակենք ներկայ գրեյլը, որ կը պարունակի բանակի եւ ընդհանրապէս պատերազմի վերաբերող գործածական բառերը՝ հայերէն, բուրբերէն եւ Ֆրանսերէն, ներկայացնելով նաև այդ բառերու իմասն ու արձեկը։

Այս բառարանը՝ նախապէս «Ա զ ա ս ա մ ա ր տ ս ի» մէջ օրը օրին հրատարակուած՝ ընդհանուր ցանկութեան վրայ է որ կը հրատարակենք ներկայ գրեյլով, աւելի եւս սրբագրուած եւ կրկնապէս նոխացուած։

Խմբագրութիւն Ս.Զ.Ս.Տ.Մ.Վ.Ե.Տ.

F. Rameau

1. Տառապահ Վահագ
2. Տառապահ Վահագ
3. Տառապահ Վահագ
4. Տառապահ Վահագ
5. Տառապահ Վահագ
6. Տառապահ Վահագ
7. Տառապահ Վահագ
8. Տառապահ Վահագ
9. Տառապահ Վահագ
10. Տառապահ Վահագ
11. Տառապահ Վահագ
12. Տառապահ Վահագ
13. Տառապահ Վահագ
14. Տառապահ Վահագ
15. Տառապահ Վահագ
16. Տառապահ Վահագ
17. Տառապահ Վահագ
18. Տառապահ Վահագ
19. Տառապահ Վահագ
20. Տառապահ Վահագ
21. Տառապահ Վահագ
22. Տառապահ Վահագ

շաբաթ

I.— ԲԱՆԱԿԻՆ ՄԱՍԵՐԸ

Ուէ երկրի բանակ զանազան բաժանումներ ունի՝ իր գործունէութեան վայրին համաձայն։

Յամախային բանակը (armée de terre-պետքի օրսու), որ կը գրաւէ երկրի մը զինուորական ուժերուն մեծագոյն մասը, այն բանակն է որ կը ծառայէ հողին վրայ, և յատկացուած է գիսաւորաբար անոր պաշտպանութեան։ Յամաքային բանակին մաս կը կազմին ցամաքին վրայ գործածուած բոլոր զինուորական միջոցները։

Ծովային բանակը (armée de mer-պահերի օրսու) ամբողջութիւնն է այն զինուորական ուժերուն՝ որոնք կը ծառայեն նաւատորմին մէջ։ Նաւատորմն ևս իր բոլոր ստորաբաժանումներով մաս կը կազմէ ծովային բանակին։

Օդային բանակը (armée de l'air-հելիոփի օրսու) յամաքային և ծովային բանակներու մէկ լրացուցիչ մասն է որ կը ծառայէ օդին մէջէն զինուորական գործողութեանց։

Ախալ է հետեւցնել թէ ծովային բանակը միայն ծովուն վրայ կը կատարէ իր պաշտպանութիւնը : Ան շատ անդամ կը ստանձնէ ցամաքին պաշտպանութիւնն ևս : Ասէ զատ, օրինակի համար Թուրքիոյ մէջ, ծովային զինուորները իրենց երկրապահ ծառայութիւնը միայն ցամաքի վրայ կը կատարեն :

2.— ԲԱՆԱԿԻՆ ԴԱՍԵՐԸ

Բանակները կը բաժնուին ընդհանրապէս չորս դասերու՝ համաձայն անոնց ծառայութեան տեւողաթեան :

Գործօն բանակը (armée active-նիզամիյէ ասէրի) խաղաղութեան ժամանակ զէնքի տակ գըտնուած զինուորներէն կը բաղկանայ : Թուրքիոյ մէջ գործօն ծառայութիւնը հետեւազօրքի և փոխադրազօրքի համար 2 տարի է՝ 20 տարեկանէն սկսելով, բանակին միւս կարգերուն և ոստիկանազօրքին համար 3 տարի, իսկ ծովային զինուորներուն համար 5 տարի :

Պահեստի բանակը (armée de réserve-ինքիար ասէրի) գործօն ծառայութիւնը լրացուցած այն դասն է՝ որ պատերազմի նման արտակարգ դէպքերու մէջ զէնքի տակ կը կանչուի : Թուրքիոյ մէջ պահեստի ծառայութիւնը, հետեւազօրքին և փոխադրազօրքին համար, բէտիֆիներու դասը չըն-

ջուած լլաւլով, 18 տարուան բարձրացաւ, բանակին միւս կարգերուն և ոստիկանազօրքին համար 17 տարիի, իսկ ծովային զինուորներու համար 7 տարիի :

Երկրապահ բանակը (armée territoriale-միւսքանմբրգ ասէրի) որ կը բաղկանայ իրենց գործօն և պահեստի ծառայութիւնը աւարտած զինուորներէ և որ զէնքի տակ կը կանչուի պատերազմի նման արտասովոր պարագաներու մէջ՝ երբ արդէն տուածին երկու դասերը ամբողջովին պատերազմի գաղած են : Երկրապահ ծառայութիւնը հետեւազօրքին և փոխադրազօրքին համար թուրքիոյ մէջ 5 տարի է, բանակին միւս կարգերը և ոստիկանազօրքը երկրապահ ծառայութիւնը չունին, իսկ ծովային զօրքերուն համար 5 տարի :

Պահրային բանակը (armée coloniale-միւսքելիինար օրուասու) գաղութներու պաշտպանութեան յատկացուած բանակն է : Թուրքիոյ մէջ այս դասը գոյութիւն չունի :

3.— ԲԱՆԱԿԻՆ ԿԱՐԳԵՐԸ

Ցամաքային բանակները կը բաժնուին Հիմնական կարգերու և Օժանդակ կարգերու՝ իրենց կատարած ծառայութեան համաձայն :

Հիմնական կարգերը, որոնք ուզղակի կռիւին մասնակցող կարգերն են, հետեւեալներն են . . .

Հետեւազօրք (infanterie-փիատէ ասֆէրի) բա-
նակին այն ստուար մասն է որ կազմուած է հե-
տեւակ զինուորներէ (fantassin-փիատէ նէֆէրի) :

Հեծելազօրք կամ այրուձին (cavalerie-սիւ-
վարի ասֆէրի) կը բաղկանայ հեծեալ զինուորներէ
(cavalier-սիւվարի նէֆէրի) :

Հրետազօրք (artillerie-թօփիու ասֆէրի) թշն-
դանօթի ծառայութեան մէջ կը գործածուի և կը
բաղկանայ հրետաձիգ զինուորներէ (artilleur-թօփ-
իու նէֆէրի) :

Օժանդակ կարգերը հիմնական կարգերու պա-
տերազմիլը գիւրացնելու կը ծառայեն, և ի միջի
այլոց հետեւեալներն են .

Ամրաւեն զօրք (génie-փարինեամ) .

Հեռագրազօրք (թէլէկրաֆնը) .

Կամրջաւեն զօրք (եկօրիւնիւ) .

Փոխադրազօրք (convoy-նազլիկ) .

Սաւառնազօրք (քայեարենի) .

Օդանաւորդ զօրք (պալօննը)

Հրեկ զօրք (sapeur pompier-հքֆայիկ) .

Առողջապահական զօրք (corps de santé—սրի-
նիկ) ,

4.— ԲԱՆԱԿԻՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

Բանակ (armée—օրտու) բառով կ'որակուի երկ-
րի մը զինուորական ուժերուն ամբողջութիւնը և
իր մէջ կը պարունակէ մէկէ աւելի զօրուբանակ-
ներ :

Զօրաբանակը (corps d'armée—զօլ օրտու) բաղ-
կացած է երկու կամ երեք զօրաբաժիններէ կամ
30—45000 զինուորէ : Ամէն զօրաբանակ բացի
այս զօրաբաժիններէն՝ կ'ունենայ հեծելազօրքի 1
կիսաբաժին, 1 վաշտ ամրաշն զօրք, 1 վաշտ
ուժածիգ, 1 վաշտ փոխադրազօրք, 1 գումար-
տակ հեռագրազօրք և 1 գումարտակ սաւառնա-
զօրք:

Զօրաբաժինը (division—Ֆրոգա) կը բաղկանայ
հետեւազօրքի 3 գունդէ, և 1 գունդ հրետա-
զօրքէ, —միջին հաշուով 12էն 15 հազար զինուոր :

Կիսաբաժինը (brigade—լիլլ) կը կազմէ զօ-
րաբաժնի կէսը, բայց չատ մը բանակներու մէջ
այլեւ գոյութիւն չունի այդ ստորաբաժանումը,
ինչպէս օամանեան բանակին մէջ, ուր կիսաբաժնի
դրութիւնը վերցած է և կը գործածուի միան հե-
ծելազօրքի համար : Հեծելազօրքի կիսաբաժնը կը
բաղկանայ հեծելազօրքի երեք գունդէ և երկու
վաշտ հեծելազօրքի հրետազօրքէ :

Դունդը (régiment—ալայ) կը բաղկանայ 3—4 վաշտ հետեւազօրքէ և գնդացիրի 1 գումարտակէ, ընդամենը 3—4 հազար զինուոր :

Վատը (bataillon—բաղուր) կը բաղկանայ 3 կամ 4 գումարտակէ, և կ'ըլլայ մինչեւ 1050 հոգի :

Դումարտակը (compagnie—պետի) կազմուած է երեք դասակէ կամ 260 զինուորք : Հեծելազօրքի դումարտակը (escadron — սիւմարի պետի) բաղկացած է հեծելազօրքի 4 դասակէ :

Դասակը (section—բազրմ) կ'ըլլայ մինչեւ 80 հոգի՝ 8—10 ութեակէ բաղկացած,

Ութեակը (groupe—մանկա) կը բաղկանայ 8 զինուորէ :

Այս թիւերը պատերազմական վիճակի համար են . խաղաղութեան ատեն աւելի փոքրաթիւ կ'ըլլան լիշեալ բաժանումները :

Զոկաս (détachement—միւթեկի) անունը կ'առնէ ո և է զօրամաս՝ որ զինուորական դործողութեան մը համար բանակէն կ'անջատուի և վերոշեալ միուրիւներէն (unité—նիւզը բամ) ո և է մէկուն չի համապատասխաներ ու տարրեր կարգերէ բաղկացած է :

Խումբ (գրքա) կը կոչուի մէկ գումարտակէն նուազ եղող անորոշ թիւով ո և է զօրամաս :

5.— ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՆՈՒԻՐԱՄԵՏՏՈՒԹԻՒՆԸ

Նուիրապետութիւնը (hiérarchie—սիլսիկի մերարիպ) այն աստիճաննաւորումն է՝ որուն ենթարկուած են բանակին պատկանող զինուորականները :

Մարտաջախար (maréchal—միւլիր) զինուորական նուիրապետութեան ամենավերին աստիճանն է : Այս աստիճանը շատ հազուադէպ կերպով կը արուի :

Զօրաբաժնի զօրավար (général de division—ֆերիգ) անմիջապէս մարտախատէն ետք կուգայ : Այս աստիճանը կը կոչուի նաև պարզապէս զօրավար (général) : Օսմանեան բանակին կազմակերպութեան համաձայն այս աստիճանը ունի իր առաջին և երկրորդ կարգերը (պիրիննի ֆերիգ և իբնանի ֆերիգ) :

Կիսաբաժնի զօրավար (général de brigade—միրիլիվա) աստիճանը որ անմիջապէս զօրաբաժնի զօրավարէն ետք կու գայ՝ մնացած է օսմանեան բանակին մէջ հակառակ կիսաբաժնի դրութեան հետեւազօրքին համար վերցուած ըլլալուն : Այս աստիճանը կը կոչուի նաև փոխ-զօրավար (lieutenant-général) :

Դնդապես (colonel—միրալայ) .

Դեր-զնդապես (lieutenant-colonel-զայմազամ) .

Հազարապես (major կամ chef de bataillon—պին պաշը) .

Փոխ-հազարապետ (գոլ աղասը) գրեթէ վերած է օսմանեան բանակէն և անոր յաջորդած է աւագ հարիւրապես (գրտէմիլի եիւզպանը) :

Հարիւրապես (capitaine—եփող պատր) .

Տեղակալ (lieutenant—միւլազիմը էվլիք) .

Փոխ-տեղակալ (sous-lieutenant — միւլազիմը սանի) :

Փոխ-սպայ (candidat-officier—զապիք վիքիլի) :

Յիսնապես (sergent major—պատ չալոււ) .

Դեր-յիսնապես (fourrier—պատ չավոււ մուավինի) .

Ենթայիսնապես (sergent—չավոււ) .

Տասնապես (caporal կամ brigadier—օճ պատր) :
Զինուոր (soldat—Շեքեր) :

Զօրավարներ (officiers-généraux—երեխան) կը
կոչուին զինուորական նուիրապիտութեան վերին
կարգերը (Մարաջախտ, Զօրաբաժնի Զօրավար և
Կիսաբաժնի Զօրավար) :

Բարձրասինան սպաներ (officiers supérieurs—
իւմերա) կը կոչուին յաջորդ երեք կարգերը (Գլու-
դապետ, Դեր-Դնդապետ և Հազարապետ) :

Սպաներ (officiers subalternes—զապյրան) կը
կոչուին յաջորդ հինգ կարգերը (Աւագ Հարիւրա-
պետ, Հարիւրապետ, Տեղակալ, Փոխ-Տեղակալ և
Փոխ-Սպայ) :

Ենթասպաներ (sous-officiers—իիչիւք զապը-
րան) են յաջորդ երեք կարգերը (Յիսնապետ,
Դեր-Յիսնապետ և Ենթայիսնապետ) :

Վերոյիշեալ աստիճանները շատ անգամ կազ

չունին իրենց հրամայած զօրամասերուն հետ :
Զօրաբաժնի զօրավար մը կրնայ հրամայել զօրա-
բանակի մը, կամ կիսաբաժնի զօրավար մը՝ զօրա-
բաժնի մը . որով տարբեր բաներ են զօրաբաժնի
զօրավար (général de division) և զօրաբաժնի հրա-
մանատար (commandant de division), կիսաբաժնի
զօրավար (général de brigade) և կիսաբաժնի
հրամանատար (commandant de brigade): Նոյն-
պէս հարիւրապետը ընդհանրապէս կը հրամայէ գու-
մարտակներու՝ որոնք մօտ 260 հոգիէ կը բաղկա-
նան, ինչպէս նաև 1050 հոգինոց վաշտերու :

Մարտիկ (combattant) բառով կ'որակուին բա-
նակին կազմին պատկանող այն բոլոր անձերը՝
որոնք կոխի կը մասնակցին, զինուորական օրէնք-
ներու համաձայն :

Կամաւոր (volontaire—կիօնիւլի) կը կոչուին
այն անձերը՝ որոնք առանց բանակին կազմին
պատկանելու ինքնակամ կերպով կը մտնեն բանա-
կին շարքերուն մէջ և կը մասնակցին պատերազմին :

Արձակազեն (franc-tireur—միւնահիս) կը կոչ-
ուին այն քաղաքացիները, որոնք մասնաւորապէս
քաղաքներու մէջ մղուած կոխներու մէջ, կոխին
կը մասնակցին :

Կուռորդ (tirailleur—ալճը) կը կոչուին կոխին
մէջ գտնուող այն մարտիկները՝ որոնք զոխնե-
րուն կը մասնակցին հրացանի դործածութեամբ :

Գերին (prisonnier—հսկոր) թշնամի բանակին բռնի կամ ինքնակամ անձնատուր եղած զինուորն է :

Բերդապահ (garnison—գալիք մուհամբըզը) կը կոչուի այն զինուորը որ բերդի մը պաշտպանութեան կը յատկացուի :

Պահուորդ (garde—գարազօլ) կը կոչուին քաղաքի մը պահպանութեան կամ ներքին անդորրութեան հսկող զինուորները :

Հերթապահը (sentinelle—նեօպէքնի) զանազան կէտերու վրայ դրուած պահակներ են՝ որոնք սրոշ ժամանակներու մէջ կը փոխուուին :

Բանատարը (officier d'ordonnance—հմիրպէր) այն սպան կամ հնթասպան է՝ որ հրամանատարի մը զեկոյցը դրաւոր կամ բերանացի կը հազորդէ ուրիշի մը :

Լրատարը (հմիր արլիսը) այն զինուորն է՝ որ դրաւոր հրամաններ փոխադրելու պաշտօն ունի :

Բառագնաց (parlementaire—միլեալիմի զափիքի) կը կոչուի պատերազմիկ բանակներու պետերուն միջև հազորդակցութեան ծառայող պաշտօնեան, որ շատ հազուադէպօրէն ոչ-զինուորական կ'ըլլայ: Իրեն կ'ընկերանայ ձերմակ դրօշակով նիզակ և փող ունեցող մարդ մը: Բանագնացը և իրեն ընկերացովը անձեռնմխելի են:

6.—ԾՈՎԱՅԻՆ ՆՈՒԻՐԱՎՈԵՏՈՒԹԻՒՆԸ

Ծովային սպայ (officier de marine—պահրիք զափիքի) կը կոչուին ծովային բանակին մէջ ծառայող զինուորականները, որոնք կը պատկանին բռնի կռուող դասին:

Ծովային օժանդակ սպայ (officiers des corps auxiliaires) կը կոչուին այն ծովային զինուորականները, որոնք կը պատկանին նաւատորմին օժանդակ մասերուն, ինչպէս մեքենագես-սպայ (officer mécanicien), առողջապահական սպայ (officer du corps de santé), վարչական սպայ (officer d'administration), և այլն:

Ցամաքային սպաններուն նման, ծովային սպաններու նույիրապետութիւնը ևս զանազան դասերու կը պատկանի .—

Ծովակալներ (officiers généraux—կրթեան):

Բարձրաստիճան սպաններ (officiers supérieurs—իւմերա):

Սպաններ (officiers subalternes—զապլքան):

Առաջին դասին մէջ կ'ինան՝

Ծովակալը (amiral—ամիրա), որ շատ հազուադէպօրէն է:

Դեր-ծովակալը (vice-amiral):

Ենթածովակալը (contre-amiral):

Երկրորդ դասին մէջ կ'ինան՝

Ծովային գնդապետ (capitaine de vaisseau—պահրիկ միրալայր) :

Ծովային դերգնդապետ (capitaine de frégate—պահրիկ զայմազամբ) :

Ծովային հազարապետ (capitaine de corvette—պահրիկ պիճապաշըր) :

Երրորդ գնդապետ կը պատկանի՞ւ

Ծովային հարիւրապետ (lieutenant de vaisseau—պահրիկ եթևպաշըր) :

Ծովային սեղակալ (enseigne de vaisseau—պահրիկ միւլազիմի) :

Ծովային փոխ-սպայ (aspirant—պահրիկ զապիք վեհիլի) :

Նուիրապետութեան այս կարգերէն զատ, կանակ զանազան դասի ծովային սպաներ՝ իրենց ստանձնած պաշտօնին համաձայն .—

Հրեաձական սպաներ (officiers canonniers—պահրիկ բախու զապիքի) :

Թորփիլաձակ սպաներ (officiers torpilleurs) :

Հրացանաձիգ սպաներ (officiers fusiliers), ևն. :

7.— ԶԻՆՈՒՈՐՈՒԹԻՒՆ

Զինուորութիւն (être soldat—ասէրլիք) ամէն արու քաղաքացիի իր հայրենիքը պաշտպանելու պարտաւորութիւնն է :

Զինուորական ծառայութիւն (service militaire—իսրամկան ամառական պատրաստութիւնն է) :

taire—իսրամկի ասէրլիք) արու քաղաքացիներու զինուորական պարտականութեան շրջանն է, որ Թուրքիոյ մէջ քանի տարեկանէն սկսելով հետեւ ազօրքի և փոխադրազօրքի համար 25 տարի է, ցամաքային ուրիշ կարգերու և ոստիկանազօրքին համար՝ 21 տարի, իսկ ծովային զինուորներուն համար՝ 17 տարի:

Կինատեալ ծառայութիւնը (service restreint—իսրամկը մասուրէ) գործօն ծառայութեան նուագեցումն է ինչ ինչ պատճառներով։ Թուրքիոյ մէջ զինուորական կրծատեալ ծառայութիւնը երկու տարիի տեղ մէկ տարի է՝ համալսարանաւարտներուն, համալսարանի ուսանողներուն և ուսուցիչներուն, ինչպէս նաև երկրորդական վարժարանի շրջանաւարտներուն համար :

Զինուորական գործօն ծառայութիւն (service actif—իսրամկը Ֆիլիքի ասէրլիք) զինուորներուն բուն գէնքի տակ գտնուած միջոցն է :

Արտօնեալ զինուորական (հՅրաար մէզունէ) անոնք են որոնք առժամաբար ազատ կը թողուին բանակին թուական պէտքը լրացած ըլլալով :

Զինեալ ծառայութիւնը (service armé—իսրամկը մուսալլահա) գէնքով զինուորութիւնն է :

Անզէն զինուորութիւնը (service non-armé—իսրամկը կայրը մուսալլահա) մարմնական տկարութեան հետեւանքով կատարուած առանց գէնքի ծառայութիւնն է :



(2)

Անմարգ զինուորները (հեթանք կայրը մուալլէմի) բնաւ զինուորական կրթութիւն չտեսած զինուորներն են :

Մարզուած զինուոր (հեթանք մուալլէմի) կը կոչուի այն զինուորը որ զինուորական կրթութիւն տեսած է : Թուրքիոյ մէջ զինուորական կրթութիւն տեսած կը սեպուին երեք ամիս զէնքով ծառայութիւն կատարողներ :

Զօրահաւաքը (recrutement—օալիք) ամէն տարի զինուորական տարիքը թևակախողներու զէնքի տակ կանչուին է :

Զօրակոչը (appel—նելպ) զօրաշարժի հետևանքով զինուորական զանազան դասերու զէնքի տակ կանչուին է :

Զինուորագրութիւնը (enrôlement—ախզը ասելք) զօրահաւաքով զէնքի տակ կանչուած զինուորցուներուն բանակին մէջ մտցնեն է :

Զինուորագրական յանձնաժողով (bureau de recrutement—ախզը ասելք մենիսի) այն մարմինն է որ նորակախներու զինուորագրութեամբ կը զբաղի :

Դաս (classe—սընթֆ) կը կոչուի միկնոյն տարուան մէջ ծնոծ զինուորներու ամբողջութեան .ինչպէս 1890ի դասը :

Զինուորցու (միւլելիթիյն) կը կոչուի այն քաղաքացին որ իր զինուորական տարիքին մէջ թւակոխած է:

Նորագիր (conscrit—հեթանք նեսիսի) կը կոչուի

այն զինուորցուն՝ երբ ազես զինուորագրութեան ենթարկուած է :

Վիճակարկութիւնը (tirage au sort—գուրամուալլէմի) այն գործողութիւնն է որով կը զատուին զէնքի տակ առնուողները՝ յաջորդ տարուան յետաձգուածներէն:

Զօրառակումը (expédition—սէվգ) զինուորագրուած զինուորները իրենց պատկանած վաշտերը դրկելու գործողութեան կ'ըսուի :

Զօրարձակումը (libération—իսքիալտա) իրենց զինուորական ծառայութիւնը տւարաած զինուորներուն ազատ ձգուին է :

Զօրացրուումը (démobilisation—քէրսիս) զօրաշարժի դադարման հետևանքով զինուորներուն իրենց տեղերը վերադարձուին է :

Փախստական (insoumis—գաչագ) կը կոչուի այն զինուորցուն՝ որ զօրահաւաքին չի պատասխաներ :

Դասալիք (déserteur—Ֆիրարի) կը կոչուի այն զինուորը որ իր զինուորական ծառայութեան մէջն կը փախչի :

Մարզանի (exercice—քալիմ) կը կոչուի զինուորցուներու կատարած կրթութիւնը՝ զինուորդառնալու համար :

Ռազմափորձ (manœuvre—մանօվրա) կը կոչուին բանակներու կատարած ընդհանուր փորձերը՝ պատերազմի վարժուելու համար :

8.— ԹԱՏԵՐԱԶՄ

Խաղաղութեան շրջան (temps de paix—վազքը հազար) կը կոչուի երկու մը արտաքին յարաբերութեանց բնականոն վիճակը :

Պատերազմական շրջան (temps de guerre—վազքը սէֆեր) է երբ երկու մը արտաքին յարաբերութեանց բնականոն վիճակը կը խանդարուի :

Դիւնագիտական յարաբերութիւններ (relations diplomatiques—միւնասկապարը տիլյօմաքիմիկ) երկու երկիրներու միջև գոյութիւն ունեցող բարեկամական կամ ոչ-թշնամական յարաբերութիւններն են :

Պատերազմի յայտարարութիւնը (déclaration de guerre—իլանը հարապ) երկու երկիրներու միջև կատարուած գործողութիւն մըն է, որով կը խըզուին դիւնագիտական յարաբերութիւնները : Յարաբերութեանց իզում տեղի կ'ունենալ սակայն շատ անգամ առանց պատերազմի յայտարարութեան :

Թշնամութիւնները (hostilités — մուխասեմար) այն բոլոր թշնամական գործողութիւններն են որոնք տեղի կ'ունենան երկու երկիրներու միջև դիւնագիտական յարաբերութեանց խզումքն ետք :

Պատերազմուկան վիճակ (état de guerre—

հայլը հարապ) կը կոչուի երկու երկիրներու միջև այն վիճակը՝ որ կը տեէ պատերազմի յայտարարութենէն մինչև հաշտութեան կնքումը : Այդ միջոցին խզուած կ'ըլլան բոլոր դիւնագիտական ու առետրական յարաբերութիւնները, ինչպէս նաև գործադրութենէ դադրած՝ ինչ ինչ դաշնագիրներ :

Զօրաւարժը (mobilisation—սէֆերապիրիի) տեղի կ'ունենայ պատերազմական գործողութիւններէն անմիջապէս առաջ՝ բանակը չարժման մէջ զնելու համար :

Արշաւը (campagne—սէֆեր) թշնամութեանց բոլոր տեղութեան ընթացքին կատարուած գործողութիւններն են, որոնք զօրաշարժով կը սկսին և հաշտութեամբ կը վերջանան : Այս բառին թէ հայերէնը, թէ՛ գրանսերէնը և թէ՛ թուրքերէնը տակաւին կը պահեն իրենց հին ծեռ՝ որ աւելի արշաւելու իմաստ ունի քան պատերազմի, թէ՛ հին նշանակութենէն ոչինչ չէ մնացած այսօր :

Պատերազմը (guerre—հարապ) երկու երկիրներու միջև տեղի ունեցող զինուորական գործողութեանց ամբողջութեան կ'ըսուի :

Կոխը (combat—մուխարէկ) պատերազմի հետեւանքով երկու բանակներու միջև ռազմաթարբին վրայ կատարուած մասնակի կամ ընդհանուր պայքարն է:

Ճակատամարը (bataille—մեյտան մահարէկսկի)

այն կոիւն է որ կը մղուի ճակատներու վրայ, մհծութերու միջեւ և որուն արդիւքը կ'ազդէ բանակներու յաղթութեան կամ պարտութեան վրայ:

Արտիբն պատերազմ (guerre étrangère—հարավը խարինի) կ'ըսուի այն պատերազմը որ տէրութիւն մը կը մղէ ուրիշ պետութեան մը դէմ:

Ներփին պատերազմ (guerre civile—հարավը տախիլի) է այն պատերազմը որ կը մղուի երկրի մը իր իսկ քաղաքացիներուն միջև:

Ընդհանուր պատերազմ (guerre générale—հարավը ու մասմի) կը կոչուի երբ պատերազմը բազմաթիւ երկիրներու մէջ կը մղուի:

Նուիրական պատերազմ (guerre sainte—հարավը տինի) կը մղուի հակառակորդ կրօնի մը պատկանողներուն դէմ, յափշտակուած սրբատեղի մը վերագրաւելու, կամ պարզապէս կրօնքի մը պաշտպանութեանը համար: Իսլամներու նուիրական պատերազմը կը կոչուի ձիհաս:

Ցմահ պատերազմ (guerre à mort կամ guerre à outrance) այն պատերազմն է զոր երկիր մը կը մղէ մինչև իր վերջին շունչը, իր գոյութիւնը պաշտպանելու համար:

Հրոսակային պատերազմ (guerilla—չեքա մուհամեկսի) կը կոչուի այն պատերազմը որ կը մղուի ոչ-կազմակերպուած բանակներու միջև:

Զանգուածային զօրաժողով (levée en masse) կը

կոչուի երբ քաղաքի մը կամ երկրի մը բնակիչները բոլորը մէկ ոտքի կը կանգնին՝ թշնամիին արշաւանքին դիմագրելու համար: Այս կոիւն մասնակցող ոչ-զինուորները մարտիկ կը նկատուին՝ եթէ յարգեն պատերազմին օրէնքները:

9.— ԲԱՆԱԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

Մարտագիտութիւնը (art de guerre—Ֆենինի հարավ) այն գիտութիւնն է որ կը բովանդակէ, ընդհանուր առմամբ, բոլոր այն ծանօթութիւններն ու գործողութիւնները, որոնք անհրաժեշտ են բանակ մը կազմակերպելու, կրթելու և զեկավարելու համար: Մարտագիտութիւնը ամբողջութիւնն է սազմագիտութեան և սազմավարութեան:

Մարտագիտութիւնը (stratégie—սէվգիլիմէյ) այն գիտութիւնն է որ կը սովորեցնէ բանակները զեկավարել, զանոնք սազմագաշտ առաջնորդել, պատերազմելու կարող վիճակի մէջ զնելու համար անհրաժեշտ միջոցները ձեռք տոնել: մէկ բառով, կատարել բոլոր անհրաժեշտ ձեռնարկները՝ մինչև թշնամիին հետ կրակի և աչքի հաղորդակցութեան մտնելը: Կրակի և աչքի հաղորդակցութիւնը զինուորական ասութիւն մըն է և կը նշանակէ երկու բանակներու պատերազմնէլ չկարենալ խուսափելու աստիճան իրարու մօտենալը:

Ռազմավարութիւնը (tactique—քաղիա) կը պարունակէ բոլոր այն ձեռնարկները որոնք կը կատարուին թշնամիին հետ կրակի և աչքի հաղորդակցութեան մոնելու վայրկեանէն, կորու շահելու կամ պարաութենէ զդուչանալու համար :

Պատերազմական նախարարութիւնը (ministère de la guerre—հարավի նեղարերի) այն վերին հաստատութիւնն է որ մասնառորապէս խաղաղութեան ժամանակ կը ստանձնէ ցամաքային և օդային բանակներու կազմակերպութիւնը, կրթութիւնը և գեկավարութիւնը :

Ծովային նախարարութիւնը (ministère de la marine—պահրի նեղարերի) պաշտօն ունի ծովային բանակը և նաւատորմը կազմակերպելու ու գեկավարելու :

Վերին սպայակոյսը (état-major général—երեխանը հարավը ու մուսի) այն բարձրագոյն մարմինն է որ կը զբաղի բանակին զուտ զինուորական հոգեբովը, որովհետեւ պատերազմական նախարարի պաշտօնը աւելի վարչական պաշտօն մըն է քան զինուորական, և նոյն իսկ երրոպայի մէջ լաճախ ոչ-զինուորականներ պատերազմական նախարար կրնան ըլլալ :

Ծովային սպայակոյսը (état-major de la marine—երեխանը հարավը պահրի) ծովային նախարարութեան մէջ գոյութիւն ունեցող վերին մարմինն է՝

որ ստանձնած է նաւատորմին մասնագիտական հոգերը :

Վերին նրամանատարը (commandant en chef կամ commandant suprême—պատ զօմանան) պատերազմի ատեն բանակին վերին զեկավարն է : Թուրքիոյ մէջ ցամաքային և ծովալին ուժերուն վերին հրամանատարը Սուլթանը ըլլալով, բանակին ընդհանուր հրամանատարը կը կոչուի վերին նրամանատարի փոխանորդ (պատ զօմանան վերիի):

Սպարապէս (généralissime—սկրասէր) անունը կ'առնէ ընդհանրապէս ցամաքային ուժերուն վերին հրամանատարը :

Ծովապէս (amiralissime—տօնանմա զօմանանը) անունը՝ կը տրուի ընդհանրապէս նաւատորմի վերին հրամանատարին :

Հրամանատարներով (commandant—զօմանան) կը կառավարուին զօրաբանակները և նաւաբաժնները թէ՛ խաղաղութեան և թէ՛ պատերազմի ատեն : Հրամանատար անունը կ'առնեն նաև աւելի փոքր զօրամասերու հրամայուները :

Սպայակոյս (état-major—երեխանը հարավ) կը գտնուի նաև ամէն զօրաբանակի մէջ :

Ռազմագիծ (plan—փլան) կը կոչուի այն պատկանիծը՝ որով պատերազմները կը ղեկավարուին :

10.— ԲԱՆԱԿԻՆ ԿԱՅՔԸ

Ընդհանուր բանակետ (quartier général—գարդիկեամբ ումումի) կը կոչուի պատերազմի ատեն բանակին ընդհանուր կեղբոնը, որ կը գտնուի վերին հրամանատարին և ընդհանուր սպայակոյտին անմիջական վարչութեան տակ: Ընդհանուր բանակետը շատ անդամ ռազմագոշտէն հեռու կը գտնուի:

Բանակումը (campement—օրուկեան գուրմագ) բանակներու ու է վայրի մէջ կեղբոնանալն է, կուռելու կամ կոփւի պատրաստուելու համար:

Բանակատեղին (camp—օրուկեան) բանակներու բանակած տեղն է:

Բացօրեայ բանակատեղին (bivouac—աշրդ օրուկեան) բաց դաշտին մէջ զօրքերուն բանակած տեղն է:

Վրանաւոր բանակատեղի (cantonnement—չափրլ օրուկեան) այն բանակատեղին է, ուր զօրքը կը բանակի վրանակերու տակ:

Զօրակայանը (quartier—մենզիլ) այն վայրն է ուր կը տեղաւորուի բանակ մը, ոչ անպատճառ կոփւ մզելու համար:

Զօրահանգրուանը (étape—գօնագ) այն վայրն է, ուր բանակ մը կիշեւանի իր ճամբուն ընթացքին:

Ուազմաքառ (théâtre de guerre—տարիւ հարապ) ընդհանուր բառով կ'որակուին այն վայրը կամ վայրերը ուր երկուստեք կը մզուին պատերազմական ընդհանուր գործողութիւնները:

Ուազմաքառը (champ de bataille—տարիւ հարաբեար) այն վայրն է՝ ուր կը մզուի ճակատամարտը:

Ուազմաւրջանը (zone des hostilités—մանրը զարիւ հարեւեար) այն շրջանակն է, որուն մէջ տեղի կ'ունենան պատերազմական որոշ գորէողութիւններ:

11.— ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Նիում (contact—քեմաս) կը կոչուի երկու թշնամի բանակներու՝ առանց դեռ կոփւի մկամած ըլլալու՝ աչքի հաղորդակցութեան մէջ մտնելը:

Նախակոփւ (escarmouche — իլֆ միւսատէմէ) տեղի կ'ունենայ ընդհանրապէս զլիսաւոր կոփւներէն առաջ, և առաւելապէս նպատակ ունի թեթեւ հրացանաձգութեան միջոցով թշնամիին ուժերը շօշափել:

Ընդհարումը (rencontre կամ engagement—միւսատէմէ) երկու փոքր ուժերու միջև մզուած պայքարն է, որուն յետոյ կը յաջորդեն բուն կոփւները:

Յարձակումը (attaque—հիւնում) թշնամիին վըրայ ընթանալն է՝ զայն տեղի տալու հարկադրելու նպատակով :

Հակայարձակում (contre-attaque — մուգապիրէարուզ) յարձակում կրող կողմին կատարած փոխադարձ յարձակումն է :

Գրոհ (assaut—անի հիւնում) այն արագ և բռուն յարձակումն է՝ որ տեղի կ'ունենայ թշնամի դիրք մը անմիջապէս գրաւելու համար :

Գրիախառն կոխը (mêlée) տեղի կ'ունենայ երբ երկուօտիք այնքան կը մօտենան իրարու որ կոռուզները կը խառնուին մէկզմէկու .

Սուինաւոր յարձակումը (attaque à la baïonnette—սիւնիլի հիւնումը) սուխներով կատարուած յարձակումն է, որուն կը դիմեն երբ երկու թշնամի կողմերու հեռաւրութիւնը հազիւ մէկ քանի տասնեակ մէթրի կը հասնի :

Սուինամարս (combat à la baïonnette—սիւնիլի մուհարեպէսի) կը կոչուի այն կոխը որ տեղի կ'ունենայ սուխներով՝ սուխնաւոր յարձակումէ մը ետք :

Սուսերամարս (combat à l'épée) կը կոչուի երբ կոխը սուրով կ'ըլայ, ընդհանրապէս ծիաւորներու միջեւ :

Գործող շրիւն (opération—հարկեար) բառով կ'որակուին բանակներու կատարած ընդհանուր

շարժումները : Այդ շարժումները կ'ըլլան յարձակողական կամ պաշտպանողական :

Պատապանողական (défensive—միւտաֆաա) բանակի մը կատարած այն գործողութիւններն են ուրո՞ք նպատակ ունին մէկ կողմէ անոր դիրքերը պահպանել և միւս կողմէ կասեցնել թշնամին :

Իսկական պատապանողականը (défensive proprement dite—միւտաֆաաի մությաբ) պարզապէս նպատակ ունի պահպանել գրաւուած դիրքերը և թշնամիին յառաջիսաղացութիւնը կասեցնել :

Յարձակման պատապանողականը (défensive active—միւտաֆաաի միւթեատիկ) այն պաշտպանութիւնն է որ նպատակ ունի դիրքերը պաշտպանելով ուժ առնել և ապա գրո՞ւ տալ թշնամիին վըրայ :

Նահանջի պատապանողական (défensive de retraite—միւտաֆաաի րիւնիկ) կը կոչուի այն պաշտպանողականը, որ որոշ հեռաւրութեան մը վրայ կը պահէ թշնամին՝ ապահովելու համար իր նահանջը :

Յարձակողականին (offensive—քեարուզ) նպատակն է՝ պահելով հանդերձ նախապէս գրաւուած դիրքերը՝ թշնամին վատարել իր դիրքերէն :

Իսկական յարձակողականը (offensive proprement dite—քեարուզը ասիի) բանակը կը ձգտի իսկապէս գրաւել թշնամիին դիրքերը :

Խարսուսիկ յարձակողականը (քեարրուզը ֆերի) նպատակ ունի յարձակում կեղծելով՝ թշնամիին սը-խալ գաղափար տալ իր ուժերուն մասին և զարն խուճապի մատնել :

Յարձակողականը՝ յարձակման ենթարկուած թշնամի դիրքերուն համաձայն՝ կ'ըլլայ

ճակատային յարձակողական (de front—նեպին քեարրուզը) .

Կեդրոնային յարձակողական (de centre—մերեկի քեարրուզ) .

Կողային յարձակողական (de flanc—եան քեար-րուզը) .

Կոմակի յարձակողական (de derrière—արգա քեարրուզը) :

Յառաջխաղցուրինը (marche en avant—ի-յերի հարեւերի) բանակի մը իր բոլոր զանգուածով կանոնաւոր կերպով առաջ երթալն է :

Յեսխաղցուրինը (mouvement rétrograde—կերի հարեւերի) բանակի մը կանոնաւոր կերպով դէպի ետ երթալն է :

Նահանջը (retraite—բիւնաք) այն է որ պար-տութեան մը կամ զինուորական ու է նպատակի մը պատճառով բանակը կը թողու իր դիրքերը :

Հետապնդումը (rouverte — բապիպ) նահան-ջող զօրքին ետեւէն եղած հալածանքն է :

Պատշարումը (siège կամ նվաճումը — մու-

հասերի) այն է որ թշնամի ամրոց մը , ամրութիւն մը կամ մեծ ուժ մը դուրսի հետ որ և է հաղոր-դակցութիւն չունենալու և նահանջի գիծը կը ուելու աստիճան կը շրջապատուի :

Եզերապաւարումը (blocus) ծովեղերեայ բեր-դաքաղաքի մը կամ քաղաքի մը ծովէն պաշա-րումն է մարտանաւերու միջոցաւ :

Երշապատումը (tourner—իհարա) թշնամի ուժի մը ետեւէն զառնալով , զայն մէկ քանի կրակի մէ-ջը առնելն է :

Երշառիկ շարժումը (mouvement tournant կամ տուն շարժութիւնն է զոր բանակ մը կը կատարէ թըշ-նամին ետեւէն կամ կողէն զարնելու համար:

Մրագրուած կոփւր (combat projeté—մուսամ-մեն մուհարեկակի) ուզմազծով նախապէս ճշտուած կոփւն է :

Հանդիպակոփւր (քսատիւթի մուհարեկակի) ա-սանց նախապէս ծրագրուելով՝ թշնամիին ուժեր-ուն յանկարծական երեւման վրայ մղուած կոփւն է :

Զբաղեցուցիչ կոփւր (փողալ մուհարեկակի) տե-ղի կ'ունենայ թշնամիին ուժերը զբաղեցնելով՝ բա-նակին հանգիստ տալու կամ մեծ կոփւր մը պատ-րաստուելու համար :

Անակնկալը (surprise—պասէրն) թշնամի ուժ մը յանկարծակի բերելն է՝ անոր հանդիսատի պա-հուն կամ կոսւելու պատրաստ չեղած միջոցին :

12. — ԹԱՏԵՐԱՁՄԻՆ ԱՐԴԻՒԽՆՔԸ

Քառուիլը (se replier—չեփիմեք) բանակի մը կանոնաւոր կերպով ետ երթան է, նահանջի մը պարագային:

Լքել (abandonner—թերժ) կը կոչուի բանակի մը իր դիրքերը թողութը՝ պարտութեան մը վախչն:

Պարզել (évacuation—քախլիյք) կ'ըսուի երբ բանակ մը իր գրաւած մէկ քաղաքը կը լրէ:

Նահանջել (battre en retraite—րիւնաք իրմեք) կը կոչուի երբ բանակ մը իր դիրքերը ձգելով ետ կ'երթայ՝ կոխւի մտնելէ առաջ կամ ետք:

Փախուսը (fuite—զաշմագ) անկարգ կերպով նահանջն է:

Խունապային փախուսը (fuite en débandade) կը կոչուի երբ փախուսը շատ աւելի անկարգ է:

Յանձնուիլ կամ յանձնում (rédition—թէսլիմ) փախուսի մը կամ նահանջի անհարութեան հետեւանքով թշնամին յանձնուիլն է:

Սնձնատուրիւն (capitulation) կը նշանակէ, զինուորական դաշնքի խմասով, այն համաձայնութիւնը, որով զինուորական պես մը առանց պայմանի կամ պայմանաւոր կերպով կը հրաժարի թշնամին դիմադրելէ:

Զախորուածը (échec—ատէմը մուվաֆֆագիյէք) ձեռնարկուած ո եւ է գործողութեան մը զլուխ չկարենալ ելեկն է:

Պարտութիւնը (défaite—մաղրուպիյէք) կանոնաւոր պայքարէ մը ետք, կոխւ մը կորսնցնելն է:

Խունապը (déroute—պօզկունուէք) բանակի մը անկարգ փախուսան է՝ ամբողջական պարտութեան մը կամ պանական երկիւղի մը հետեւանքով:

Քախայումը (débacle—հազիմէք) նոր կոխւ չկարենալ մասնակցելու աստիճան՝ բանակի մը պարտութիւնն է:

Կունելու անկարող դարձել (mettre hors de combat—սաֆք հարպան խսրին զբլմագ) կը կոչուի երբ բանակ մը թշնամի զինուորը կը մատնէ այն տեսակ կացութեան մը, որ ան անկարող կ'ըլլայ այլեւս կոխւի մասնակցիլ:

Բնաջնջումը (anéantissement—ինհիգամբ ֆիլի) բանակի մը կազմակերպութենէն ո եւ է նշոյլ մը չմնալու աստիճան քայլայումն է:

Ետ մղել (repousser—տէֆ իրմէք) կ'ըսուի երբ բանակ մը թշնամի յարձակման մը առաջքը կ'առնէ՝ դիմադրութեամբ կամ փոխադարձ յարձակումով:

Տեղանան ընելը (déloger—մեվզիտեն չըգարմագ) թշնամին իր գրաւած և ամրացած դիրքէն հանելն է:

Վարել (chasser—பாரு பிரிச்ச) կը կոչուի երբ
բանակ մը թշ்நமின் կը հանէ և ետ կը քչէ իր
գրաւած դիրքերէն :

Հող շահիլ (gagner du terrain—அரவங்கி வாயான-
மாங்) թշ்நமின் ետ քաշուելուն կாம் விடாருதெலுந்
விரை மானாகி மூல அடிக்கி விடால் கிரத்தான் தே :

Առում (prise—காப்பு) կը կոչուի அவுசாராவுாத்
பாஷாக்கி மூல கிராவு அவுங் கிரத்தான் :

Գրաւோம (occuper—கீடாவு) թշ்நமின் அவுகா-
நாங் திருப் மூல կாம் அம்ராவுத்திருன் மூல խுகென் தே :

Անկոம (chute—புடிவூறு) կը կոչուի பாஷாக்கி
மூல կாம் அம்ராவுத்தொன் மூல թஶநமின் அநூப்ர அநா-
ந்தில் :

Վերாஷ்வாவோம (reprise կாம் ரெஒக்குபான்—பு-
ரித்ராஸ) կ'புஷுபி ஏரப் மானாகி மூல இர கிராங்காவுாத்
மேக திருப்பூ விருஷ்டின் ெட க'ானாங் :

Աரோவான (invasion—குருப்பிலா) կը կோசுபி ஏரப்
மானாகி மூல ஜாஷ்வாகானார்த்தே կூல கிராவு பாஷாக்கி
நாங் :

Խոடோம (incursion) կூல կோசுபி ஏரப் மானாகி மூல
போன் ஜார்த்தாக்குவோல் மூல கிராவு பாஷாக்கி திருப் மூல :

Գերել կாம் வெறி வரெல (faire prisonnier—
கூத்ர கிரிக்க) կ'புஷுபி ஏரப் மானாகி மூல அநாங்க-
ஷ்வாவுத்தொன் மூல அநாங்கானாங்கால் կாம் மாநி` பஶ்நமின்
மானாக்கே ஓர և தே կ'நூத்தார்க்க իர்க்க :

Աւաரել կாம் அவுர அவுங்கெ (butiner կாம்

prendre des butins—பிற்கான) ஜாஷ்வாகான் பா-
நாக்கூ கூட்டுத் தஶ்நமின் மானாக்கூ அவுக்காநாங் ஓர և தே
ந்திருத்தெங்கூ பாஷாவும் தே ஸுவ அவுக்காநாக்கான
ஓர்த்தெங்கூ :

Աւաரை ஸுல կாம் பாலில (piller—கொட்டு-
விட்டுத்தே அவுர பாஷாக்கூ தே அவுங் ந்தாஷி என்காநா-
ஷ்வு அவுக்காநாக்கான் ஓர்த்தெங்கூ :

Զիநேருவாகான հաரկ (réquisition—பிக்கைப்பிழ-
ர հாருப்புக்க) மானாக்கூ மூல கூட்டுத் தே եர்க்கூ காம் கூ-
பாஷாவுத் தெங்கூ ந்தாக்கூ ந்தெலுந் விரை பாஷா-
வு அவுக்காநாக்கான் தே மானாக்கூ அக்டுப் தெங்கா-
ஷ்வாக்காந்தெலு կாம் அஞ்சாவுங்கூ நாய்த்தாய்தெலு நாமார ,
கிருஷார்த்தே மூல விரைப்பு விரைப்பு அவுமாநாங் காம் தே :

Պաச்வராஷ்மாகான நெரை (contribution de guerre
—காருபு விருக்குபு) կூல կோசுபி உங் பாஷாகான் அவுர-
வுதோருத்தெங்கூ மூல ஜாஷ்வாக்கூ կ'நூல் կ'நூல் կூல தே
பாஷாவுத் தெங்கூ ந்தாக்கூ ந்தெலுந் விரை :

Յாஷாங்குப்பு (succès—மீடுவத்துங்குப்பு) կாபுக-
பு மேக மானாக்கூ அவுரெலுத்தெலு அநூப் மூலென் தே :

Կாபுகு சாக்கி (gagner le combat—மீடுவத்து-
ங்குபு வாயானமாங்) կாபுகு மூல அம்ராஷ்மாகான் կூராவு
வு அவுக்கூ தே :

Ա.பாவு.Ե.புருப்பு (ձեநே பெரெ—பக-
ந்தெலுக்குபு) կூல կோசுபி பாஷாவுதோருகான் ஓர և தே பார்த-
ஷ்வாக்கூ மேக பஶ்நமின் பாஷாக்காநாங்கூ :

Յாஷாங்கு (வெற்றி காம் ஜாஷ்வாக்கு (victoire —காஷ்வ-
க்கும்க்க) կூல கோசுபி կாபுகு மூல அவுரெலுத்தெலு சாநாவுத்
பாஷாங்குத்தெலு :

Յաղթանակել կամ յաղթանակ (triomphe—մուզաֆաթէրիէր) կը կոչուի թշնամիին վրայ տարուած ընդհանուր և վճռական յաղթութիւն մը :

Զինադրու (trêve—բէրէր սիլահ) երկու բանակներու միջև որոշուած պայմանաժամկետ մը համար կնքուած համաձայնութիւն մըն է՝ կոիւ չմղելու:

Զինադադար (armistice—միւրարէի) կը կոչուի այն համաձայնութիւնը՝ որ երկուստեք կը կնքուի, հաշտութեան կամ այլ բանակցութիւններ վարելու համար :

Մասնաւոր զինադադար (armistice spécial—խուսուսի միւրարէի) կը կոչուի երբ կոիւը կը դադրի միայն մէկ կէտի վրայ :

Հենրիանուր զինադադար (armistice général—ումուսի միւրարէի) կ'ըլլայ երբ ամբողջ ուազմադաշտին վրայ կը դադրի կոիւը :

Հաւուրիւնը (paix—սուլի) երկու կողմէ թշնամութեանց դադարումն է՝ բանակցութեանց և համաձայնութեան հետևանքով :

13. — ԲԱՆԱԿԻՆ ԿԱԶՄՈՒՍԱՐՔԸ

Կազմուսարք (ordre—բէրբիպար) այն մասնաւոր ձեւն է, զոր կը ստանայ կուուելու գացող որ և է զօրամաս՝ կոիւի մասնելէ առաջ: Այս կազմուսարքին նպատակն է փոխանակ զօրքը խըմ-

բուած վիճակի մէջ մղելու դէպի կոիւի գիծը՝ զայն տարածուն և երկարածիգ գօտիով մը մօտեցնել թշնամիին, նախ՝ կարենալ լրտեսելու զայն և երկրորդ՝ ապահով կերպով առաջ խաղալու և կարմղելու համար: Այս կազմուսարքը կը բազկանայ ուրեմն երկու գլխաւոր մասէ, — ապահովութեան կազմ և հետազօտութեան կազմ:

Ապահովութեան կազմը (service de sûreté—էմինիէր խրսէմարը) նպատակ ունի թէ՛ հանգիստի, թէ՛ յառաջխաղացութեան և թէ՛ կոիւի զադարներուն միջոցին բանակը թշնամիին յանկարծական յարձակումներէն և հետազօտութեան պահանել:

Հետազօտութեան կազմը (service de reconnaissance—էկէտիֆ խրսմէրի) նպատակ ունի թքշնամիին իսկութիւնը, դիրքը և ուժը հետազօտելու տեղեկացնել, երբեմն այ շրջակայ այխարհագրական դիրքին ու ձեւին մասին գաղափար տալ:

Հիմնարեւը (corps principal—զրամը բիւլի) կոռուելու գացող զօրամասի մը ուժերուն մեծագոյն մասն է, որ կոիւի համար տրամադրելի կը պահուի, որովհետեւ ինչ որ ալ ըլլայ կոռուղ զօրամասը՝ գունդ, վաշտ թէ գումարտակ՝ իր ուժերուն մեծ մասը կոիւին համար տրամադրելի կը պահն է, և մնացեալը, — մէկ երրորդէն մինչեւ մէկ վեցերորդ եւ աւելի պակաս, — առաջ կը ուկէ իբրեւ յառաջապահն:

Յառաջապահը (avant-garde—փիշտար) այն ուժն է՝ որ կ'անջատուի հիմնաթեւէն : Գունդը իբրև յառաջապահ ընդհանրապէս մէկ վաշտ կը հանէ, մնացեալ երկու վաշտը իբրեւ հիմնաթեւ պահեղով, վաշտն ալ իր կարգին մէկ գումարտակ կը հանէ եւ մնացեալ երեք գումարտակը արամադրելի կը պահէ, գումարտակն ալ իր կարգին երեք գասակներէն մէկը կը դրկէ առջեւէն իբրեւ յառաջապահ :

Յառաջապահի հիմնաքեւը (gros de l'avant-garde—փիշտար զրամ ժիշտիսի) յառաջապահին ուժերուն մեծ մասն է, որովհետեւ յառաջապահը ևս իր կարգին իր զօրքին մեծ մասը իբրեւ հիմնաթեւ կը պահէ և փոքր մաս մը տւելի առջեւէն կը դրկէ :

Նախառաջապահը (tête de l'avant-garde—փիշտար փիշտարը) յառաջապահէն անջատուած այդ կրտսեր ուժն է :

Նախագնաց (գերմ. vortrüpp—ուն պէօլիլիս) կը կոչուի նախառաջապահին առջեւէն գացող գումարտակը՝ եթէ նախառաջապահը առ նուազն վաշտէ մը բաղկացած է :

Ծայրախումբ (pointe—ուն) կը կոչուի այն աւելի փոքրաթիւ ուժը, զոր նախագնացը կ'անջատէ իրմէ :

Հետազօտիչ խումբեր (patrouille—ֆեթֆ զօլլ)

կը կոչուին այն խումբերը՝ որոնք յիշեալ կազմէն կ'անջատուին թշնամին հետազօտելու համար :

Հետազօտ (éclaireur—ֆեթֆ) անունը կ'առնեն այն զինուորները, որոնք մաս կը կազմէն հետազօտիչ խումբին :

Կողմնապահը (flanc-garde—նանիպտար) այն ուժն է զոր կոիւի գացող զօրամաս մը կ'անջատէ իրմէ վատանգի պարագային իր մէկ կամ երկու կողերը պաշտպանելու համար :

Վերջապահը (arrière-garde—սիւմտար) նահանջի ատեն զօրամասի մը վերադարձը ապահովող ուժն է, որ ամէնէն ետև կը գտնուի :

Նախապահակ (avant-poste—իլերի գարագօլ) կը կոչուի այն ուժը զոր հանգստանալու կամ գիշերելու վրայ եղող զօրամաս մը կը հանէ իր հանգիստը ապահովելու, թշնամին հետազօտելու, թշնամի հետազօտութեան արգելք հանդիսանալու, ինչպէս նաև յարձակումի բռպէին պատրաստ գրտնուելու համար անհրաժեշտ ժամանակը ապահովելու նպատակով :

Նախապահակի պահեստին (réserve de l'avant-poste—իլերի գարագօլ ինքիլարը) պահեստի մնացած մասն է :

Մեծ պահակ (grand-garde—իլերի գարագօլ պէօլիլերի կամ պէօլիւ գարագօլ) կը կոչուի նախապահակի պահեստին առջև գտնուող գումարտակները :

Փոքր-պահակները (petit poste—ֆիւչիւֆ զարացոլ) այն աւելի փոքրաթիւ ուժերն են, որոնք մեծ-պահակներէն կը զատուին անոնց ապահովութեան հսկելու համար։ Առողջ ես, ըլլայ ապահովութեան հսկելու, ըլլայ թշնամի հետագօտութեան արգելք հանդիսանալու համար զանազան կէտերու վրայ կը կեցնեն պահակներ, որոնք կ'ըլլան՝

Ենթասպաներու պահակախումբ (poste de sous-officiers—ֆիւչիւֆ զապիթ փուրասր), և կամ
Երկպահնորդ (la sentinelle double չիմբէն նեօպիքնի)։

Երջապահները (les rondes—տէկրիկ զօլլարը) այն ուժերն են, որոնք զօրամասին հանդիսատ առած պահուն անոր ապահովութեան գիծէն ներս կը պատճին՝ պահակներու և պահակախումբերու միջև հաղորդակցութիւն պահպանելու, ինչպէս նաև արգիլելու համար որ թշնամին ապահովութեան գիծէն ներս չմտնէ։

14.—ԲԱՆԱԿԻՆ ԴԱՍԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Իր ընդհանուր գիրքին տեսակէտով բանակը կարելի է բաժնել երեք մասի։

Բանակին գլուխը (tête de l'armée—զօլ պաշը):

Բանակին կեղրոնիք (centre de l'armée—մեջիզ)։

Բանակին ծայրը (queue de l'armée—կերիքարանի):

Բանակ մը ճակատէն դիտելով կարելի է բաժնել նոյնպէս երեք մասի։

Աջ թիւ (aile droite—սաղ նենանի):

Կեղրոնի (centre—մեջրէզ):

Զախ թիւ (aile gauche—սօլ նենանի):

Կոռուող զօրքերուն ետև տրամադրելի կը պահուին ուղիւ ուժեր, որոնք երկու կարգի կը բաժնուին։

Օգնական ուժ (soutien—իսրինաս) կ'ըսուի այն ուժը որ գումարատակէն անջատուելով անմիջապէս անոր ետին կը զտնուի, անհրաժեշտ բուպէին կոխիւի գիծին մէջ մտնելու համար։

Օժանդակ ուժ (renfort—բազվիկ) անունը կ'առնէ այն օգնական ուժը որ կը մտնէ կոխիւի գիծը՝ պակսածներու տեղը լրացնելու համար։

Պահեստի ուժը (réserve—ինքիար) գումարտակէ մը կամ աւելի մեծ ուժէ կը բաղկանայ, որ շատ աւելի ետև կը մնայ՝ տկարացած կամ պարտուած զօրամասերու օգնութեան գալու և կամ թշնամիին շրջառիկ շարժումները արգիլելու համար։

15.—ԲԱՆԱԿԻՆ ԴԻՐՔԵՐԸ

Դիրք (position—մելքի) կը կոչուի այն վայրը, զոր կը դրաւէ բռնակ մը՝ հանկէ կոիւ մղելու համար :

Կայք (place—մելքը) այն վայրն է, զոր բանակը կը դրաւէ պատսպարուելու, պատրաստուելու կամ հանգստանալու համար :

Իրենց նպատակին համաձայն դիրքերը կ'ըլլան:

Պատրաստվայր (position de préparatifs—հազրությակ մելքիի) ուր բանակը իր կոուելու պատրաստութիւնները կը տեսնէ :

Զենավայր (position de reconnaissance—քշասութ մելքիի) ուրկէ թշնամի ուժերուն և դիրքերուն մասին գննութիւն տեղի կ'ունենայ:

Սպասավայր (position d'attente—ինքիզար մելքիի) ուր կը մնայ բանակ մը մինչև որ թշնամին ուժին և դիրքին մասին լուսաբանութիւն ստանայ:

Դիրքերը, իրենց դրաւած տեղին համաձայն, կ'ըլլան:

Հիմնադիրք (position principale—մելքիի ասլի):

Կողմնադիրք (position de flanc—եան մելքիի):

Յառաջադիրք (positions avancées—իլերի մելքիի):

Ճակաս (front—ճեպին) կը կոչուի դիրքերուն թշնամիին ամէնէն մօտ գիծը :

Կռուազիծ (ligne de tirailleurs—ավել խար-ըլ) այն առաջին գիծն է ուր կռուողները շար-ուած են կրակելու համար :

16.—ԱՄՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ամրութիւն (fortification—իսրիմեամաք) կը կոչուին այն բոլոր ձեռնարկներն ու գործողութիւնները՝ զորս բանակը ձեռք կ'առնէ որպէսզի իր կրակին ազդեցութիւնը թշնամիին վրայ աւել-նայ, և ինք կարելի եղածին չափ պահպանուի թշնամիին։ Բանակ մը որպէսզի կարենայ կռուիլ, այսինքն թշնամիին վնասել՝ կարելի եղածին չափ քիչ վնասուելով, ամրութիւններու պէտք—ունի՝ անոնց ետեւէն կարենալ պաշտպանուելու և հռնկէ աւելի հեշտ կերպով թշնամին փացնելու համար :

Բերդաբաղավ (place forte—միւսքահիմ մելքը) էին ժամանակներու մէջ հաստատուած այն քա-ղաքներն էին՝ որոնք կ'ամրացուէին և կը դրուէին պաշտպանութեան վիճակի մէջ։ Բերդաբաղավներ են Էտիրնէն, Փարիզը, Մէցը, և այլն :

Ամրոց կամ բերդ (fort կամ forteresse—գալէ) կը կոչուին բերդաբաղաքներու շուրջ կամ քա-ղաքներէ հեռու գտնուած այն ամրացուած աշտա-

բակները՝ ուրիէ կը կատարուի պաշտպանութիւնը :

Նախաբերդ (fort d'arrêt) կը կոչուի այն մեւ կուսի բերդը՝ որ թշնամին առաջին թափը խորտակելու պաշտօն ունի :

Մարտկոց (bastion—բաղիա) բասով կ'որակուին նոր ժամանակներու մէջ շինել սկսուած ամրոցները՝ որոնք բնական զիրքերէ և արուեստական շինութիւններէ կազմուած են և թնդանսթներով պաշտպանուած :

Ամրոցները զանազան անուններ կ'առնեն համաձայն իրենց ձեւերուն :

Ցցուն ամրոց (angle saillant—զալիկի խարիճէ) կը կոչուի այն ամրոցն է որուն երկու կողմերը դուրս եկած են՝ իսկ կեղրոնք ներս է քաշուած անկիւնի ձեւով :

Ներխամուտ ամրոց (angle reentrant—զալիկի տախիի) այն ամրոցն է որուն երկու կողմերը դուրս եկած են՝ իսկ կեղրոնք ներս է քաշուած անկիւնի ձեւով :

Փակամրոցը (redoute—բրտուք) առանց անկիւնի և կէզիցած ամրոց մըն է :

Կեռամրոցը (redan—օգ բաղիա) զիկզակ զիծերով ամրութիւն մըն է :

Ումածերպ (embrasure—մազկալ) կը կոչուի ամրոցներու այն բացուածքը՝ ուրիէ դուրս կը հանուի թնդանօթներուն փողը :

Իրենց զինուորական արժէքին տեսակէտով ամրութիւնները կ'ըլլան

Մեծ ամրութիւններ (իսրիմեամարք նէսիմէ), որոնք խաղաղութեան ժամանակ եւ գոյութիւն ունին :

Փէրեւ ամրութիւններ (իսրիմեամարք խաֆիֆէ), որոնք պատերազմի միջոցին գլուխ կը հանուին :

Ամրութիւնները կրնան ըլլալ նաև,

Մեայուն ամրութիւններ (fortification permanente—իսրիմեամարք սախմէ).

Առժամեայ ամրութիւններ (fortification provisoire—իսրիմեամարք մուվազզարա).

Դաշտային ամրութիւններ (fortification de campagne—սահրա իսրիմեամարք) :

17. — ՀՈՂԱՅԻՆ ԱՄՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հողային ամրութիւններ շինելու դրութիւնը արդի ժամանակներու մէջ ամէնէն աւելի ընդհանուրացած է՝ փոխանակ բերդեր և ամրոցներ շինելու հին սովորութեանն : Այս դրութեան ամենամեծ օգուան է կարծ ժամանակի մէջ պատսպարաններ առաջ բերել կոռուպ զինուորաներուն համար, որովհետեւ բրիչ և բանի մէկ քանի հարուածով կարելի է հողային պղտիկ թումբեր շինել և կոռուպ

անոնց ետեւէն : Նաև , այս գրութեան չնորհիւ ,
ամբողջ վաշտեր կրնան իրենց գոյութիւնը նշմա-
րեի չընել՝ գրեթէ հողին հետ շփոթուած ըլլալով ,
մինչդեռ հին ձեւի ամրութիւնները վայրկենապէս
ցոյց կուտային բանակի մը գիրքերը : Հողային ամ-
րութիւն ըսելով պէտք է հասկնալ ուրեմն հողը
այնքան մը փորել . որուն մէջը կամ հոյին կարելի
ըլլայ պատապարուիլ :

Հասակադիր (position du tireur debout)
կը կոչուի մարդու հասակի չափ եղող փորուածքը ,
որուն մէջը մտնելով զինուորը թշնամիի գնդակէն
և անարկէն որոշ չափով գերծ կ'ըլլայ :

Ծնկադիրք (position du tireur à genou)
կը շինուի նուազ խոր , եթէ հասակաչափ փոր-
ուածքներ շինելու համար անհրաժեշտ ժամանակը
չկայ , ու այդ պարագային զինուորը մէջը ծունկի
եկած կը կոչուի :

Դիմադիրք (position du tireur couché)
զինուորը պառկած վիճակի մէջ պատապարելու
չափ միայն խորութիւն կ'ունենայ և կը շինուի
ժամանակը աւելի նուազ ձեռնոու ըլլալու պարա-
գային :

Խրամք (tranchée—ավել խանէիլ) հողին մէջ
առաւել կամ նուազ խոր փորուածք մըն է , առջեւը
հողի պատիկ և հազիւ նշմարելի կոյտ մը գիրուած ,
որուն վրայ խրամքն մէջ մտած զինուորը իր հրա-
ցանը կը զետեղէ :

Խրամաքը (fossé—խանէիլ) երկար ու խոր խը-
րամ մըն է , որուն մէջ կը մտնեն բոլոր զինուոր-
ները նոյն կոխուի գիծով : Խրամատը մինչեւ 40 մէթը
լայնութիւն կ'ունենար , շատ անգամ ջուր կը պա-
րունակէր և կը շինուէր բերդերու չուրչ՝ թշնա-
միին յառաջնազագութեան արգելք ըլլալու հա-
մար : Արդի խրամատները շատ աւելի նեղ են և կը
ծառային միայն պատապարուած վիճակի մէջ կըո-
ւելու :

Խրամուղին (passage de fossé—իրբիպար խանէ-
սկիերի) հողին մէջ փորուածք մըն է , որ խրամատէ
խրամատ կ'առաջնորդէ , թշնամիին կրակէն և ակ-
նարկէն զերծ պահելով :

Ծածք (couvert—սիւրեկ) կը կոչուին այն հողի
պատիկ բնական ցցուածքները որոնց նտին կաբելի
է ազատանիլ և ապահով կրակել :

Ապասան (abri—մահալը մահֆազա) խրա-
մատներուն մէջ շինուած այն վայրն է , ուր կաբե-
լի է մնալ թէ թշնամի գնդակներէն և ոռումբե-
րէն , և թէ օդի աղդեցութենէն ապահով վիճակի
մէջ :

Սրգելք (obstacle—մանի) կը կոչուին թշնամիին
յառաջնազագումը արգելով , կասեցնող կամ զը-
ժուարացնող , ամէն տեսակ բնական և արուես-
տական խոշնդրուներ , ինչպէս լիճեր , գետեր , հա-
ճիճներ , գահավէժներ , պատնէներ , ծուլակներ ,
ցանցեր , ցցալպատնէներ և այլն :

Հողադեզը (banquette) հողի այն պատիկ դէզն
է՝ որուն վրայ զինուորը իր հրացանը կը զետեղէ
ինք անոր ետին ծածկուելով։

Հողաբլակը (barbette) հողի աւելի մեծ կոյտ
մըն է՝ որ թնդանօթներու համար կը գործածուի։

Որոկ (talus) բառով կ'որակուին զառիվերներն
ու զառիվարները՝ որոնք բնական պատուարներ են։

Հողապատճեռ (rempart—քիրագ քաղիկ) կը
կոչուի այն ամրացուած դիրքը՝ որուն ետեւէն կա-
րելի է պաշտպանութիւն ընել թշնամիին կրակէն
դերծ մնալով։

Ցցապանինէ (palissade—շարամփօլ) ցիցերով
շինուած արգելք մըն է որուն ետեւէն կոռուող
զօրքը իր պաշտպանութիւնը գործ կը դնէ։

Պատճեռը (barricade) զանազան առարկանե-
րու կտորուանքով շինուած արգելք մըն է՝ թշնա-
միին անցքը գոցելու համար։

Թշնամին դարանի մէջ ձգելու համար կը գոր-
ծածուին։

Ցանցը (réseau—քել եօրկիւսիւ) գետինը ցցուած
բազմաթիւ ցիցեր են՝ որոնք մետաղէ փուշերով
պատուած թելերով իրարու միացած են։

Թակարդը (guet-apens—տուզագ) կ'ըսուի տեղ
մը թաքնուելով՝ թշնամին յանկարծակի բերելուն։

Ծուղակները (chausse trape—գուրը գույուսու)
վրան ծածկուած և մէջը երկաթի և ապակիի ցըց-
ուածքներով լեցուն փոսել են։

Թումբ կամ ամբարտակ (digue—պէնս) կը կոչուին
ծովերու կամ գետերու եղերքը շինուած բնական
կամ արհեստական պատուարները՝ որոնք ջուրե-
րուն յորդումը կ'արգիւն կամ ի հարկին վլցուե-
լով եղերքի ցամաքը ջուրով կ'ողողէն՝ թշնամի
գործողութեանց արդեկք ըլլալու համար։

18.— ՀՐԵՏԱՆԻ

Հրետազօրք (artillerie—քօֆնու) բանակին այն
մասն է որուն կը պատկանի թնդանօթի գործա-
ծութիւնը իր զանազան տեսակներով։ Հրետազօր-
քը միշտ բանակին միւս մասերուն հետ կը գըտ-
նուի։

Դաւալային կամ ցջուն հրետանին (artillerie de
campagne—սահրա քօֆնուսու) զանազան տեսակ-
ներ ունի։

Հետեւազօրքի հրետանի (artillerie à pied—փիա-
ժ քօֆնուսու)։

Հեծելազօրքի հրետանի (artillerie à cheval—սիւ-
վարի քօֆնուսու)։

Լեռնային հրետանի (artillerie de montagne—
նեպէլ քօֆնուսու)։

Մանր հրետանին (artillerie lourde—աղքը քօֆ-
նու) ևս ունի իր զանազան տեսակները։

Բերդային հրետանի (artillerie de fortresse—
գալէ քօֆնուսու)։

Ծովեզերեալ հրեսանի (artillerie de côte—սահիլ քօփնուառ) :

Ծովային հրեսանի (artillerie de mer—պահրիյ քօփնուառ) :

Հրանօր (bouche à feu—ալիքը նարիկ) թնդանուր բառով կ'որակուին այն բոլոր կրայի գործիքները՝ որոնք կրելի չեն, հրացանին կամ տարրածանակին պէս։ Հրանօթ են, օրինակի համար, գնդացիրը, թնդանօթը և այն։ Հրանօթները, որոնք հին ժամանակներու մէջ կը գործածուէին, իրենց նախնական վիճակով անբաւական էին արագ և ուղղիղ ոռումք արձակելու։

Թնդանօրը (canon—քօփ) եղաւ որ առաջին անգամ իր փողին չնորդիւ սկսաւ նետել աւելի ուղղիղ և ուղղակի նշանակէտին։

Հրասանիդ (mortier—հալվան քօփ), որուն շատ աւելի կատարելագործուած ձեւերը կան այսօր, կրցաւ նետել կոր գիծով կամ ոռումքը ուղղաձիգ կերպով ձգել նշանակէտին։

Ռմբաձիգը (obusier—օպիւս քօփու) թէ կոր և թէ կոր-ուղիղ (եաբրդ) թռիչքով ոռումք կ'արձակէ, այսինքն թէ թնդանօթի և թէ հրասանդի գործ կը կատարէ։

Առաջահարուած թնդանօրը (canon à tire rapide) աւելի արագ ոռումք արձակող թնդանօթ մըն է։

Բազմափող թնդանօրը (canon-revolver) մինչեւ հնագ փող կ'ունենայ և ատրճանակի նման դառնալով արագօրէն կ'արձակէ։

Գնդացիրը (mitrailleuse—միթրայեհօղ) ոռումքի տեղ բազմաթիւ զնդակներ կ'արձակէ՝ վայրկեանի մէջ մինչեւ 500—600։ Գնդացիրը նախապէս գնդակի տեղ կ'արձակէր մետաղի կոտրուանքներ՝ խորս (խուրսա), ինչպէս կը ցուցնէ ֆրանսիրէն բառն ալ mitrailleuse (խուրսինեց կամ խուրսա նետող)։

Հրեսանին (batterie—պարարիա) մէկ քանի թնդանօթներու և իրենց կազմածներուն ամբողջութեան կ'ըստի։ Այս թնդանօթներուն թիւը կ'ըլլայ 4 էն մինչեւ 8։ Այս թիւը կը տարբերի երկրէ երկիր։

Հրեսանիւ (avant train—քօփարլագ) կը կոչուի այն սայլը որ գիւրութեամբ փոխադրելու կը ծառայէ թնդանօթը։

Հրեսական (caisson—քօփ արապար) թնդանօթը փոխադրող կառքն է։

19.—ՍՊԱՌԱՁԻՆՈՒԹԻՒՆ

Սպառազինում (armement—քեսլին իրմէֆ) կը կոչուի բանակի մը անհրաժեշտ զինուորական միջոցներուն հայթայթումը։

Կազմածաւորում (équipement—բենիգար) կը կոչուի բանակի մը կազմածաւորութիւն՝ իր բոլոր անհրաժեշտ պիտոյքներով :

Պարենաւորում (approvisionnement—երգագրեարիեարը) բանակի մը համար պարէնի պաշար հայթայթելն է :

Ռազմանիւրը (munition—մունիմար) զէնքի վերաբերեալ պաշարներուն ամբողջութիւնն է :

Պայթուցիկ (explosif) բառով կ'որակուին առհասարակ բոլոր բանկելի նէւթերը : Պայթուցիկ նիւթեր են՝

Պառօդ (poudre—պարուք).

Փամփոււս (cartouche—ֆիւկ).

Ուժանակ (dynamite—տնամիր).

Հրիոն (fusée—բափու) :

Հրագունդ (projectile) կը կոչուին ընդհանրապէս թնդանօթով եւ հրացանով արձակուած գընդակները :

Հրագունդեր են՝

Ռումբ (obus—տանէ).

Զեռնառում (bombe—պօմպա).

Գնդակ (boulet—մերմի).

Շռափնեկ (shrapnel—տռափնեկ) :

Զենք (arme—եսլինա) բառով կ'որակուին թշնամին սպաննող կամ վիրաւորող բոլոր գործիքներ ըլլան կրակող թէ միունող, ինչպէս

Թնդանօր (canon—բօփ).

Հրացան (fusil—բիւֆել).

Սուխն (baïonnette—սիւնկիւ).

Սուր (épée—զրլին).

Նիզակ (lance—մըզրագ).

Ասրնանակ (pistolet—բապաննա) և այլն :

20.— ՀՐԱՑԱՆ

Հրացանի (fusil—բիւֆել) իր տեսակը ունի ամէն երկիր, Գերմանիոյ գործածած պաշտօնական հրացանն է Մալզերը, Ֆրանսայինը՝ Լրպելը, Աւրստրիայինը՝ Մանլիսէնը, Ռուսայինը՝ Մօսկվը, Իսկ Թուրքիոյ մէջ հին Մարքինիներու տեղ մօտ քսան տարիէ ի վեր կը գործածուի Մալզերը :

Փողը (canon—նամիու) հրացանին այն մամն է որ կը կը բողոքակէ մը կը բազկանայ և ուրկէ գնդակը կը մեկնի կրակ առնելէ ետք : Փողը կը ծառայէ մեկնող գնդակին ուղղութիւն տալու :

Նեանայոյց (hausse—նիւսանկեան) հրացանին վրայ զետեղուած մետաղէ պղտիկ թուագրուած մաս մըն է՝ զոր կը բարձրացնեն կամ կ'իջեցնեն թիրախին մօտաւորութեան կամ հեռաւորութեան համաձայն :

Կատարը (guidon—արփանք) փողին ծայրը գտնուած մետաղի փոքր ցցուածք մըն է՝ զոր և

գործածեն նշանառութեան ուզգութիւնը ճշտելու համար : Նշանառութեան ժամանակ ակնարկը ուղիղ գծով պէտք է անցնի թէ՛ նշանացոյցին և թէ կատարին վրայ գտնուած կէտերէն՝ որպէսզի ճիշտ թիրախին զարնէ :

Շամփուր (baguette—հարպի) կը կոչուի փողին տակ զետեղուած մետաղէ բարակ ձողիկը՝ զոր կը հանեն պատերազմի ատեն փողին մէջը մաքրելու համար հրացանաձգութիւններէ ետք :

Գլանը (cylindre—սիւրկին զօլը) այն գլանաձեւ մետաղէ մասն է՝ զոր կը բանան հրացանը լեցնելու կամ պարպելու համար :

Զապակը (appareil de sûreté—էմիլիյէք զանաքը) մետաղէ փոքրիկ կտոր մըն է՝ զոր կը դրցեն լեցուած հրացան մը պայթելէ արգիլելու համար :

Բլրակը (détente—քէրիֆ) կեռածեւ փոքր մետաղ մըն է զոր կը քաշեն, որպէսզի ասեղը զարնէ փամփուշտին և հրացանը կրակ առնէ :

Ենիկը (tête mobile—խօրոս) զսպակին և գլանին զանազան մասերը իրարու միացնող մասն է :

Մագիլը (extracteur—քրնաք) պարապ փամփուշտը դուրս նետելու ծառայող մասն է :

Ասեղը (percuteur—ինե) այն սուր մետաղն է՝ որ բլթակը քաշուելուն պէս կը ծակէ և կը պայթեցնէ զնդակը :

Պահարան (garde—զարֆ) փամփուշտներուն ընդունարանն է՝ ուրկէ անոնք զսպանակի մը շնորհիւ մէկ առ մէկ վեր կ'ելին :

Բունը (croise—գունազագ) հրացանին ամբողջ փարուէ զանգուածն է :

Դասրը (poignée—զապզա) այն փայտէ մասն է, զոր աջ ձեռքը կը բռնէ, ցուցամատով բլթակը քաշելու համար :

Ներբանը (talon—տիպնիկ) հրացանին փայտէ մասին տակն է՝ որ նշանառութեան ատեն աջ ուսին կը կրթնի :

Բերնաչափը (calibre—չափ) փողին բերնին ուրբամագիծն է՝ որով կը զանազաննեն հրացաններուն նետած զնդակներուն տրամագիծը :

Թիրախ (cible—հետեկի) կը կոչուի այն մարմինը որուն կ'ուղղուի նշանառութիւնը :

Նշանագիծը (ligne de mire — նիշան խարքը) նշանացոյցէն և կատարէն անցնելով մինչեւ թիրախը հասնող զիծն է :

Նշանակէր (point de mire—նիշան նօզքասը) նշանագիծին թիրախին վրայ ցոյց տուած կէտն է :

Հանդիպակիէ (point d'atteinte—իսապէք նօզքասը) կը կոչուի թիրախին ո և է կէտը՝ որուն կը զարնէ զնդակը :

Ելակէսը (point de sortie—չքզը նօզքասը) նշանագիծին թիրախին վրայ ցոյց տուած կէտն է, զնդակը արձակելէ ետք :

Թիու (trajectoire—մանրելը մերմի) գնդակին օ-
դին մէջ անցած ճամբան է :

Հասողութիւն (portée—մեզիլ) այն տարածու-
թիւնն է՝ զոր գնդակ մը կրնայ կտրել :

21.—ԿՐԱԿՈՒՄ

Կրակը (feu—արեւ) կրակուող զէնքերուն պայ-
թումն է :

Հրարձակութիւնը (tir—ենտախը) զինուորին որ
և է նպատակով կանոնաւոր կերպով կրակեն է :

Հրացանաձգութիւն (fusillade) հրացան արձա-
կելու գործողութիւնն է :

Կամաւոր կրակ (feu à volonté—ավելի արեւի)
կը կոչուի երբ հրացանաձգութեան արագութիւնը
իւրաքանչիւր զինուորի կամքին կը ձգուի:

Համազարկը (salve—եայլրմ արեւի) բոլոր հը-
րացաններու միահամուռ և հրամանով կրակեն է :

Թնդանօթին հրարձակութիւնը զանազան տե-
սակներ ունի .—

Խմբակրակ (կրուփ արեւի).

Սովորական կրակ (feu ordinaire—ատի արեւ).

Կողմնակի կրակ (նենահ արեւի).

Արագ կրակ (feu rapide—սիւրաքլը արեւ):

Գնդացիրին հրարձակութեան տեսակներն են .—

Անընդհատ կրակ (սիւրաքլը արեւ):

Ընդհատ կրակ (feu intermitent—ժեսիք արեւ).

Միակէտ կրակ (նօքքա արեւի).

Հրախուրձը (gerbe de feu—նիւզմիք արեւ) բազ-
մաթիւ զէնքերէ արձակուած գնդակներու կաղ-
մած ամբողջութիւնն է :

Հրացանի հարուած (coup de fusil) կը կոչուի
հրացանին իւրաքանչիւր հրարձակութիւնը :

Թնդանօթի հարուած (coup de canon) կը կո-
չուի թնդանօթին իւրաքանչիւր հրարձակութիւնը :

Թնդանօթաձգութիւն (canonnade) կը կոչուի
թնդանօթներու ընդհատ ընդհատ արձակումը :

Խմբակծութիւնը (bombardement) թնդանօթ-
ներու կանոնաւոր և միահամուռ արձակումն է :

22.—ՆԱԽԱՏՈՐՄ

Նաւատորմ կամ նաւատորմիդ (flotte—սօնանմա)
կը կոչուի երկրի մը ծովային բանակին մաս կող-
մող մեծ ու փոքր նաւերու ամբողջութեան :

Տորմիկ (flotille) ահունը կ'առնէ նաւատորմը՝
երբ փոքր է :

Նաւաբաժին (escadre—ֆիլօ) կ'ըսուի այն մեծ
ու փոքր մարտանաւերու խումբին, որ նաւատոր-
մին կ'անջատուի որ և է նաւային գործողութեան
մը կամ երկրի մը ենթակայ որ և է ծովու պաշտ-
պանութեան համար :

Փոքր նաւաբաժին (escadrille) կը կոչուի երբ նաւաբաժինը աւելի սահմանափակ թիւով մարտանաւերէ կը բաղկանայ :

Մարտանաւ (navire de guerre—հարպ կեմիսիսի) կը կոչուին մեծ թէ փոքր բոլոր այն նաւերը որոնք կը գործածուին պատերազմի համար :

Միուրին (unité) կը կոչուի նաւատօրմին մաս կաղմող ամէն մէկ մարտանաւ :

Առաջին գիծի մարտանաւեր (batiments de première ligne de guerre) կը կոչուին այն նաւերը որոնք պատերազմին ճակատը կը կազմեն և հետեւալներն են .— Զրահաւորներ, յածանաւեր, խուզարկանաւեր, թորփիանաւեր և ընդծովեաներ :

Երերորդ գիծի մարտանաւերը (batiments de deuxième ligne de guerre) այն նաւերն են որոնք կամ նախապէս առաջին գիծին պատկանած են և ժամանակի ընթացքին իրենց զինուորական արժամանիքը մասսամբ կորանցուցած են և կամ առեւրական նաւեր են՝ որոնք իրենց կարողութեանը համաձայն պաշտպանուած են և կը կոչուին օժանդակ նաւեր (navires auxiliaires) :

Զրահաւոր (cuirassé—զրիլը) կը կոչուի մարտանաւերուն ամէնէն մեծ տեսակը, որ միջին հաշով մինչեւ 25 հազար թոնօ տարողութիւն կ'ունենայ : Զրահաւորներուն գլխաւոր առաւելութիւնն

է երկար ատեն մնալ բաց ծովուն մէջ՝ չնորհիւ իրենց ածուխի մեծ մթերքին, ամէն տեսակ օդի նաւարկել՝ չնորհիւ իրենց մեծ տարողութեան, և յարձակողականի մէջ մեծ դեր խաղալ՝ չնորհիւ իրենց մեծ բերնաչափով թնդանօթներուն : Զրահաւորներուն նաւազախումբը հազարէն աւելի է՝ ըսպայ, զինուոր և գործաւոր : Զրահաւորը պատաժ է զրահներով՝ որոնք 140 էն մինչեւ 300 միլիմէթր հաստութիւն կ'ունենան :

Տրենօրք (dreadnaught) աւելի պաշտպանուած և աւելի հակայ զրահաւոր մըն է :

Գերտրենօրք (superdreadnaught) տրէթնօթին ամէնէն մեծ տեսակն է :

Եզերապահ զրահաւոր (garde-côte cuirassé) կը կոչուի այն զրահաւորը որ եզերքներու պաշտպանութեան լատկացուած է :

Զրահապահ յածանաւեր (croiseur cuirassé—զրիլը բրուազիօրի) 5000էն 15000 թօնօ տարողութեանը յածանաւեր են՝ աւելի ամրակազմ քան յածանաւը :

Յածանաւը (croiseur—բրուազիօր) աւելի փոքր է զրահաւորէն, անկէ պակաս ամրակազմ և սակայն աւելի սրբնթաց : Յածանաւերը ընդհանրապէս նաւաբաժիններու առջևէն հետազոտի դեր կը կատարէն :

Խուզարկանաւեր (aviso) կը կոչուին այն մար-

տանաւերը՝ որոնք պաշտօն ունին հետազօտութիւն կատարելու :

Թորփիլանաւը (torpilleur—porphiso) աւելի փոքր մեծութեամբ մարտանաւ մըն է՝ որ թորփիլ կ'արձակէ : Թորփիլանաւերը 200 թօնօէ աւելի տարողութիւն ունին և 30 հանգոյցէ աւելի արագութիւն :

Թորփիլանաւծը (contre-torpilleur— porphiso-իշր) պաշտօն ունի հալածելու թորփիլանաւը : Թորփիլանաւծները 800 թօնօէ աւելի տարողութիւն կ'ունենան : Բացի իրենց թորփիլարձակ խողովակներէն, ունին նաև թնդանօթներ՝ մինչեւ 100 միջմէթր բերնաչափով :

Թորփիլարձակ (lance-torpille) կը կոչուի մարտանաւին այն դործիքը, որ կը ծառայէ թորփիլ արձակելու :

Ընդովվեան (sous marin— բահրելպահ) ջուրին տակէն գացող փոքր մարտանաւ մըն է՝ որ պաշտօն ունի ոչ միայն հետազօտելու, այլ նաև թորփիլ արձակելու : Ընդօվվեաներ կան որոնք մինչեւ 1000 թօնօ տարողութիւն ունին :

Սուզանաւը (submersible) ընդօվվեային մէկ տեսակն է, որ կրնայ աւելի շատ մնալ ջուրին առել :

Ազդանաւերը (monitor) խոշոր թնդանօթներով և հաստատուն զրահով պաշտպանուած փոքր նաշ-

ւեր են, որոնք կը գործածուին եղերքներու և գետաբերսներու պաշտպանութեանը համար :

Թնդանօթալիրները (canonnière) փոքր նաւեր են որոնց մէջ թնդանօթներ զետեղուած են :

Դպրոց-մարտանաւ (batiments-écoles) կը կոչուին այն նաւերը, որոնց մէջ նաւային սպայացուներ կը սունան իրենց գործնական կրթութիւնը :

Ականադիր (pose-mine) կը կոչուի այն նաւը որ զանազան կէտերու վրայ ական կը զետեղէ :

Ականացանը (mouilleur de mine) տեսակ մը ականադիր նաւ է, որ ոչ միայն եղերքներու պաշտպանութեան գիծին վրայ ականներ կը զետեղէ, այլ նաև թշնամի նաւ տարմին հաւանական ճամբաններուն վրայ ական կը ցանէ :

Ականահաւաքը (draguer de mines) տեսակ մը նաւ է՝ որ պաշտօն ունի ծովուն մէջ զետեղուած ականները հաւաքելու :

Ականարձակ (lance-mine) կը կոչուի այն գործիքը որ ական կ'արձակէ :

Տօֆ (dock) կը կոչուին ընկղմած ընդօվվեաները ջուրին երեսը հանելու պաշտօն ունեցող նաւերը :

Օժանդակ նաւեր են նաև, բացի պաշտպանուած առեւտրական նաւերէն .

Փոխադրանաւերը (transport) որոնք զինուորական փոխադրութիւններով կը զբաղին:

Տափանաւերը (chalan) որոնք կը գործածուին զետերու մէջ վոխադրութեանց համար :

Ծփուն ջրամբարները (citerne flottante) որոնք նաւատորմին համար խմելու ջուր կը փոխադրեն:

Քարիղանաւերը (petrolier) որոնք քարի դ կը փոխադրեն :

Ածխանաւերը (charbonnier) որոնք կը գործածուին ածուխի փոխադրութեան համար :

Նաւածիթերը (remorqueur) որոնք պաշտօնունին նաւերը առաջնորդելու կամ քաշելու :

Եզերեներու պատապանուրիւն (defense de côtes) կը կոչուի ծովային ու է շրջանակ պաշտպանել արտօքին յարձակումներէ :

Պատապանուրիւն առաջին զիծը (première ligne de défense) ծովային շրջանակին մէջ գտնուած նաւային զօրութիւններէն բաղկացած է :

Պատապանուրիւն երկրորդ զիծը (deuxième ligne de défense) բաղկացած է ծովեղերքի նպաստաւոր կէտերու վրայ զետեղուած թնդանօթներէն, լինչպէս նաև նեղուցներու, ծովախորշերու և ծովանցքներու մէջ զետեղուած պայմուցիկ նիւթերէն :

Ընդուխայ ական (mine sous marine) կը կոչուին նեղուցներու, ծովախորշերու և ծովանցքներու մէջ զետեղուած պայմուցիկ նիւթերը :

Հաստատուն բորփիլներ (torpilles fixes) կը կոչուին այն լնդժովեայ ականները որոնք որոշեալ

տեղ մը կը զետեղուին, որոշեալ միջոցին պայմուն համար : Ասոնք կազմուած են երկաթեայ գունդ դէ մը՝ որոնց մէջ վառօթ լեցուած է, որ ելեքտրական հոսանքով մը կը բանկի :

Հաստատուն թորփիլներ երկու տեսակ են՝

Նեցուն բորփիլներ (torpilles dormantes) որոնք 10—20 մէթր խորութիւն ունեցող անցքերու մէջ կը գործածուին և ջուրին մակերեսէն 3—6 մէթր վար կը զետեղուին :

Արուն բորփիլներ (torpilles vigilantes) որոնք առհասարակ շատ խոր չեղած տեղեր կը դրուին և ջուրին մակերեսէն հազիւ 2—4 մէթր վար կը զետեղուին :

Ծփուն բորփիլներ (torpilles flottantes) անոնք են որոնք մասնաւոր ուժով մը կ'արձակուին ունէ տեղէ մը, մասնաւոր ուղղութեամբ, և նպաստակ ունին լնդժարումով թշնամի նաւերը խորտակել: Ծփուն թորփիլները վեց տեսակ են :

Գնայուն բորփիլներ (torpilles dérivantes).

Տարամէ բորփիլներ (torpilles divergentes).

Տարուղ բորփիլներ (torpilles portées).

Արձակուող բորփիլներ (torpilles lancées).

Ինքնաւոր բորփիլներ (torpilles automobiles).

Դեկանոր բորփիլներ (torpilles dirigeables):

Ծովասոյզ բորփիլ (torpille de fond) կը գըտնուին ծովան խորերը և կը կազմն պաշտպանողական գիծեր՝ թշնամի կամ կասկածելի նաւերու մուտքը արգլելու համար :

Պատարման բորփիլներ (torpilles de blocus) որոնք կը զետեղուին թշնամի նաւակայքերու ե-

զերքները՝ զանոնք պաշարման մէջ առնելու համար :

Լուսարձակը (projecteur) մարտանաւերու մէջ գտնուող այն գործիքն է, որ ելեքտրական լոյս կ'արձակէ :

Աշտարակ (tourelle) կը կոչուի մարտանաւերու այն աշտարակածեւ մասը, որուն վրայ թնդանօթներ զետեղուած են:

Փարոս (phare) ծովեղերքներու մօտ գտնուող աշտարակներ են, որոնց վրայ լոյս կը վառուի, երբեմ շրջակայքը լուսաւորելու, և յաճախ նշան տալու համար :

Նաւակայան (base navale) կը կոչուի ծովային շրջանակներու ծովակալանիսո քաղաքը :

Նաւակայք (rade) կը կոչուի ծովեղերեայ այն վայրը, ուր կը խմբուին մարտանաւերը :

Նաւարան (arsenal) անոնք կ'առնեն ծովեղերեայ այն հաստատութիւններ՝ որոնց մէջ կը պարապին նաւերու շինութեանք :

Նաւազործարանը (chantier) այն վայրն է ուրուն մէջ կը զետեղուի նաւը կառուցուելու կամ նորոգուելու համար: Եյս անոնք կ'առնեն նաև մասնաւոր տուներու պատկանող հաստատութիւնները :

Զինուորական նաւահանգիստը (port de guerre) այն նաւահանգիստն է՝ որ պաշտպանուած է, և յաճախ կը ծառայէ մարտանաւերուն իբր կայան :

اسکی Հրաբ قلعه « شکانե کوره یا پلیه جقدر »

قوه غول « بکلبه »

Ա Ա Ա

» منفرد قهوه « خان »

» پوسته خانه

» تلفرافانه

» تله فونخانه

» پوسته، تلفراف، تله فون خانه

» جامع

» مسجد، تکیه

» نيرنكي نقطه سى اتخاذ آيدىلین جامع

» كليسا

» نيرنكي نقطه سى اتخاذ آيدىلین كليسا

» مناستر

» نيرنكي نقطه سى اتخاذ آيدىلین مناستر

» كچوئ مناستر

حوارا

بخارلى فابريقىر

بخارلى دكرمن

يل دكرمن

يل ملابوبهسى

صوحزارغىر

دو به او زرنده صود دكرمن

صود دكرمن

صود ولادى

دكر فارى

دو به دكر فارى

ليمان

كمرلە

وصدات بخومىيە نقطەسى

وصدات بخومىيە اخرايدىل

بريجى درجه نيرنلى نقطەنى

بريجى درجه نيرنلى نقطەسى

ايچى درجه نيرنلى نقطەسى

اوچى درجه نيرنلى نقطەسى

نقاط مرقىر

معدن او جانغى

طاش و كيل او جانغى

كىچى وياطوغله او جانغى

نفانه مدخلى

قيالق



بنخنيلر



قوبلق و بارقان (سترك)



قورپەلرى




چاقيلاق



تفرج باپقەسى



سيوه باپقەسى



باڭقا

كل باپقەسى



سبزه باپقەسى



منفرد بيك اغاچىلد



سيورى اغاچى او رمان



طوب اغاچى او رمان



سيورى و طوب اغاچىلد ئىشىك



اورمان



يوكىك پاپىلىق



قيصە چاپىلىق



كسلش او رمان



قورى چايد



صولاڭ چايد



چىلتىك (پىنج تىلاسى)



مېلىخى



بطاققا



ترکلىي بطاققا



قامشلت




كول




موقۇق كول




اسلام مزارلغى



خويستان مزارلغى



يهودى مزارلغى





باڭ وياپىچە كىچى ديوار ييا پار يقلقى ايمە تىخىيد

ايدىلەن مەھلە، اشارت مخصوصە سەنە كوره ييا پىتىقى

بۈكۈشاشارات او يىلماز حدودلىرى سىاهە نقطەلىرىلە

كوسىتىلىور

شکل ۲) خریله قوییس یونی فنده ترتیب و قبرای پسران شارل مخصوص چند ولید

- حکومت حدودی حکومت حدودی
ولایت حدودی + + + + + + + +
سنجاق حدودی ——————
قضاء حدودی ——————
ناحیه حدودی ——————
حدود «کیلومتره» طاشی
- دیوار 
تیمور پار مقفلق 
تحتہ پار مقفلق 
یشیل چیت 
خندکی و طپراق سد طجیت 
قری چیت 
طاشیفخ 
چخته خط تیمور یوله 
کینش تک خط تیمور یوله (۱) است جوت 
حال انشاده تیمور یوله 



ՀՀ Ազգային գրադարան

NL0795018

፩፻፲፭